

Աղբիւրին լացը խորունկացաւ անձուարթին,  
Շերիձիներն ալ մարմիններու պէս կը մըտնէ...

### ԱՆՏԱՌԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ



Ո՞ր են բոյները տատարկի մը զոյգերուն...  
Սիրտը մահուան ձեռքերուն մէջ, սիրտը անուն  
Մազիկ մը չէ՞ որուն սրմատը կը հասնի  
Հին երկինքի մ'արդէն շիջած արեւներուն...  
Ու զարե՞ր սիրտս ըրին սա՛մո՞ր մ'արտասուալի...

Կը դառնայ շուրջն էր ակնի բոցը՝ չի մարած.  
Ո՞վ յետին պահն որ կ'արծէ կեանք մը լուսաբթած,  
Ո՞վ հրածեշտին յանբժուութիւնը վերաւոր  
Ժամանակին ծափ կուրծքին վրայ թևաբաց...  
Կը լըճէ ձայնն որ ըլլաւ բառը զա՛նաւոր...

Ի՞նչ կրպակներ, ի՞նչ յոյսեր, ի՞նչ համոզոյրներ կան  
Թաղաւած անհետ, ի՞նչ սաստաւաններ արտարական  
Այս խաւարի տիեզերքին մէջ մահաբոյր...  
Գնէ՛ր, սաստիկը ինչո՞ւ համար կը պԼՂԵ՛ան,  
Ե՛րբ կը ցամօթ սէրն իսկ, վըճի՛ս խորունկ աղբիւր...

Բայց վայրկեանն է ինկած մարգրիտ այն մանկակէն .  
Չոր հիւսիցիս Մազթաղիէն է Անանցէն,  
Ճակատագրին ու Տառապանքն անունակէն  
Ու ժամանակը դարերս՝ միայն պսակէն  
Կ'առնէ ծաղկէն անոր լցնող ու յարտակ...

Իրիկուն էր, զըճէ՛ր, սաստիկ մը ծաղկումով.  
Ես վերցուցի երկինքներուն սիրտը զինով,  
Ու մեխրացած արև մ'ինկաւ իր բաժակին...  
Անուհետեւ կուրծքիս երակ մը սեղմելով՝  
Խորհուրդներուն ես կ'աղօթե՛մ պաշտասպին...

Կախա՞րդ ոչի, գունն որ արցունքը որը ճրագին  
Մէջ կը թափու իբրև շողին, զունն որ սակին  
Կ'առաջնորդիս սյծերէն զուրս՝ արունասներուն  
Ու ոճերին, զըժմ, զըժմ սա լուսանակին  
Որ կը մեռնի, սփռո՞յն աղջիկ սիրտը արեւն...

Կախա՞րդ ոչի, զըժմ, կեանքին պէտք դառնան  
Քայլերս յոգնած, սեն, ի՞նչ մտայլ է գիրքերուն  
Ուղին որ միշտ արշալույսէն կ'առնէ ճրջում.  
Սերկիւն մէկը բռնէ՛ր ձեռքս՝ որ չի վախնամ  
Նոճիներէն, չիբիձիներէն մաւաքտուս...

Ու չի հասած զեռ հանգրուանն աստալոյս,  
Երբակ ինծի սպա՛էր նորէն, իմ վերտերուս...  
Ու համբուս վրայ որ արեւն կը սպեռակի,  
Լըճէ՛ր հոգիս՝ երկի նըման կարտասոյգ՝  
Տարտակներուն ձիւնն աղու, զարթո՞ւմ կեանքի...:

ԱՐՄԵՆ ԵՐԿԱԾ .

Օր մը երբ թռչուններու երամբ ճըռ-  
ուողիւնէ դադրեցաւ, անտառին մէջ խոր  
լուսթիւն մը տիրեց: Եւ ոչ իսկ հովի շունչ  
մը կը լսուէր, իբր թէ այդ ճաղցրաձայն  
թռչունները անտառին մէջ հիացած՝ ըս-  
պասման վիճակ մը ստեղծած ըլլային: Ոչ  
մէկ խըրտոց տերևներու, ոչ մէկ շրունջ  
ճիւղերու վրայ, ոչ մէկ ձայն օդոյ մէջ:  
Կարծես քնութիւնը հայեցողութեան մէջ  
թաղուած էր:

Յանկարծակի իմաստասէր խայտիտ մը՝  
խզելով մունջ հմայքը հարցուց.

« Ի՛նչ է կեանքը »:

Այդ ձայնին՝ շորս կողմը դողաց ու շար-  
ժեցաւ: Եւ որովհետեւ այլևս խզուած էր՝  
թռչուն մը համարձակեցաւ պատասխանել.  
« Կեանքը երգ մ'է »:

« Ո՞չ, մրտնդան մէջ կոխ մ'է »: վրայ  
բերաւ խլուրդ մը, զուրս հանելով զլուխը  
որջէն, ճիշդ այն ծառին տակէն՝ որուն ճիւ-  
ղերուն վրայ խօսող թռչունը կ'ոստատէր:  
« Կեանքը, ըստ իս, անին է » ըսաւ  
վարդի կողմն մը:

Գեղեցիկ թիփեռնիկ մը հանգչեցաւ վար-  
դին վրայ, համարեցիք է ըսաւ. « Կեանքը  
հաճոյք մ'է »:

« Ըսէ, մանուսանդ, քի ամբոս կարձ օր  
մ'է », մրջնջաց իր բզզիւնովը՝ սակաւ-  
բիայ ճանն մը է անցաւ գնաց:

« Ես կը խորհիմ որ կեանքը՝ օգտակաւ,  
րիկ է հաճոյքիկ միւր փոփոխորիս մ'է »:  
աւելցուց մեղունն է ծածկուեցաւ վարդին  
բաժակին մէջ՝ նեկտարը ձծելով:

« Ինծի համար կեանքը տանուանք մ'է », հառաչեց  
փոքրիկ մըջին մը, որ իրմէ շատ  
աւելի ծանր յարդի շիւղ մը ետեւէն կը  
ջաշէր:

Իսկ սկիւռ մը ընկողջի մը մէջէն աւել-  
ցուց. « Այո՛, իրատուք ունիս, կեանքը դը-  
ժուար կտորիկը ընկուց մ'է »:

« Ա՛յ, ո՛, ի՛նչ իմաստարիւն », ծիծաղելով  
պատասխան տուաւ անծեղ մը, ուզելով  
հեզուութեամբ մը ծածկել ըսածին խեղճու...

թիւնը: Ապահով կուր մը պիտի ծագէր՝ եթէ թեթև անձրև մը նոյն պահուն չը ցուցնէր թէ «կեանքը արտասուել մ'ե...»: Փոթորիկը մօտ էր, մութ ամպ մը որոտաց. «կեանքը ազատութեան կտիւն է»:

«Ո՛յ, կը խաբոսիս, կեանքը ազատութիւն է գորտարիւն է» առարկեց արծիւ մը բարձրէն:

«Վայ՛ ինձի, կեանքը սակաւ բարեբեր երկիր մ'է», ըսաւ տխրութեամբ ցախ մը՝ որ զժուարութեամբ քարերու մէջէն ճամբան կը բանար:

Հսկայ շոճիները մէկմէկու ծոնելով կ'ըսէին. «կեանքը դեպի բարձր դիմել մ'է»: Եւ անաստիւն բուրբ ծառերը իրենց տեւրենները շարժեցին նոյն վճիռը կրկնելով: Միայն ուռնիք մը լացաւ. «կեանքը խոնարհի ա'ե...»:

Եւ անա գիշերն իջաւ. և յարգելի խայտիտը լուսթեան հրաւիրեց. «Թողուցէք հանգչիւք», ըսաւ, «Զեզմէ ո՛յ որ զոհուցուցի պատասխան մը գտաւ. վաղը նորէն կը սկըսի՞ք մեր վիճարանորիւնը և կը համառայնեիք»:

«Այդպէս ըրէք», ըսաւ գիշերը, «կեանքը երազ մ'է»:

Գիշերային անդորրութիւնը տիրած էր քաղցին ու զաշտերուն վրայ և արշալոյսը հեռու չէր:

Ամայի սենեկի մը մէջ, ուսանողը թազուած էր մտածութեանց մէջ: Մարեց ճըրճազը՝ խորհրդածելով ինքնիրեն. «կեանքը դպրոց մ'է»:

Վարը փողոցին մէջ կը լուսէր քաղաքացւոյ մը յոգնած քայլերուն ձայնը. նա տուն կը վերադառնար հանգչելու: Կը հառաչէր. «կեանքը սիսփաք մ'է երբեք զոհացուած»: Մեղմ հով մը կը փչէր, ըսաւ. «կեանքը անշեմուած մ'է»:

Հորիզոնին վրայ կը նշմարուէին լուսոյ առաջին նշանները. ամբողջ անտառը լուսաւորուեցաւ, մինչև որ ամենուրեք ԼԵՍՈՒՆԵԿԱՆ. «կեանքը սկիզբն է»:

G. VANNICOLA  
(Շրեւտական նմանազօթիւն)  
Քրզմ. Կ. Փաշտեան

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ՄԵՎ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

ՓՈՒՐԻՒԿ ԱՍՍԽՈՍԸ

Ա Ն Ձ Ի Ն Պ

ԻԳՆԱՏԻՈՍ — Հայր.  
ՓԻԼԻՊՊՈՍ } որդե՞ք իգնատեո՞ք  
ՌՈՒՂՈՒՓՈՑ }  
ԱՌՄԱՆԻՈՑ }  
ՅԱՐՈՒԹԻՒՆ — Կազ տղայոց  
ՅԵԼԻՉԷ — ծառայ

Անցքի արահիկ մը, ուսնչիք պահելու դառնահիկ մը, սեղան մը, արտուներ և երեք դանձր վարագոյններով, մկեր դիմացը և երկուքը կողմնակի:

ՏԵՍԻՆ Ա.

ՓԻԼՊՊՈՍ և յետոյ ՌՈՒՂՈՒՓՈՑ

Փիլիպ. (սնդանին առջև նստած). — Լաւ թէ գէշ անա մնացուցի դպրոցական պարտականութիւններս: Ասոնք բոլորն ալ թողթապանակին մէջ դնենք, մեյանադներու և պոսպրիկներու պարկը: (Կը կատարէ): Վայ, այս գրիչը սեփ սե կարծէր է... Այս վիճակին մէջ անհանոյ է ինձի: Պէտք է փայլեցնել զայն. որուն համար քիչ մը սնդիկ կ'ուզէ... Ա՛հ, անաւտիկ. գտա՛յ զայն: (Դուրս կ'ելնէ աշակողմէն): Ռոտրիփ. (ձախ կողմէն). — Փիլիպոսը ծայրիկին սենեակը կ'երթայ: Արդեօք է՛նչ խաղ ունի ընելիք. անտարակոյս ձախորդ գործ մը: Ետ կը դառնայ... Դիտենք զինքը գաղտուկ: (ձախակողմը վարագոյնի տակ կը ծածկըռի):

Փիլիպ. — Եղածն եղած է, ա՛յ դարման զկայ: (ցոյց տալով փորքիկ հայելի մը): Հիմա՛ հայելին կը կտորեմ, ետի՛ սնդիկը կը քերթեմ և փաստայուն կ'ընեմ գրիչս՝ արծաթէն աւելի = (Վարանձած): Սակայն ի՛նչպէս կտորեմ ասիկա... Եթէ գտնու գարնեմ, աղմուկ կ'ընէ: Զեռքով կը կտորեմ զայն:

Ռոտրիփ. (ցած ձայնով). — Ի՞նչն հայելի: Փիլիպ. (կտորելու բանիքի մէջ). — Այ, ինչն է ի փրթիւր: (ձիւ մը կ'արմկի): Ռոտրիփ. (առժով, դուրս ցատկելով). — Ի՛նչ հանդիպեցաւ:

Փիլիպ. (ինքն իրեն). — Օգնութիւն: Ռոտրիփ. փո՛շ... (կը ծածկէ հայելին քրքապանակին նստը):

Ռոտրիփ. — Կրնամ գիտնալ եղածը: Փիլիպ. — Ո՛հ, ոչինչ. այսինքն (ցոյց տալով) վէրք մը: Ռոտրիփ. (պոստով). — Շճաւ, լաթի կտոր մը: